



ՄԽԻԹԱՐ ԵՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Ճ Ճ Ճ

Առաւոտեան շամանդաղին խորերէն՝
Տարտամ ըստուեր մը սևազգեստ կ'յառաջէ.
Արևն անոր գարսերուն վրայ սրփածէ՝
Նըշոյլներէ փաղփուն շըզարշ մ'ոսկեղնիկ։

Ճ

Կը նըշմարէ՛ հեռուն կոյս մը սրգալից,
Որ գիսարձակ՝ աւերներու վրայ նըստած,
Կականալիր կ'ողբայ վիճակն իր տըխուր,
Արտաստաժի դառն հեղեղներ թափելով...։

Ճ

Կը մերձենայ անոր՝ անթարթ ալքերով,
Կը սրփաէ վրան գունագեղեան ծաղիներ,
Որոնց բոյրէն կը սփոփուի Մայրն Հայաստան,
Զըւարթ ակնարկ մը ժըպտալից կ'արծակէ...։

— «Ո՞վ ես, Ոգիդ, որ սփոփեցիր ցաւերէս,
Եւ իմ աչքերս արցունքներէս զբրկեցիր...» —
Ու կը շիկնի գըլուիք վրայ հակելով,
Նըման վարդի մը բաժակին ցօղալից։

Ճ

— «Մըխիթարայ ես Ոգին եմ, ով Մայրիկ,
Պիտի ջանամ վըշտիդ ըլլալ մըխիթար.
Հորիզոնին վրայ՝ տես հեռուն մի կըզգեակ,
Հոնկէ պիտի մըխիթարուին որդիներդ...» —

Ճ

Մայր Հայաստանն ուրախութեան կայլակներ՝
Կաթեց կարմրիկ իր այտերէն թալկազին.
Վաղորդայնի որդուց վըրան ակընկալ,
Քաղցր Յոյսերու զալուստներուն ըսպասեց...։

Ցարարալդ ափումքէ մը.

ՍԱՀԱԿ-ՄԻՍԱԳ